

## ՏՈՒԻՒՐ ԻՆՇԻ, ՏԵՐ

Տուիր ինձի, Տէր, ձիւեւր բազմալար,  
Կրակներ արծարծ, տեղյերու հազար,  
Եւ անոնց կարգին՝ տնորեն արցունիս:

Կուժի պէս կոտրած, սիրս է տրմահար,  
Երազներս աղուոր, հաւեւրու նըման,  
Տակաւին երէկ, զացին, հեռացան:

Խոներս կը դորան հովիրէն աշնան,  
Ինչ որ ունէի իբրև ոյժ, հանոյի,  
Այլեւս չըկան:

Մոխիր ու արցունիք մընացին միայն,  
Ցուեն ալ նորոգուող կսկիծ անդարման,  
Արցունենին այն յորդ՝ զար ինձի տրիր.

Իբրև բալասան օրերուն դէմ չար,  
Կուլամ այս զիւեր երազներս բոլոր,  
Այլեւս հողմահար:

Վ.ՏՈ.ՐԱՆԴԻ

### ՆԱՀԱՄԵՏ ՔՈՒԶԱԿԻ ԱՆՍԱՀ ՔԱՐԵԱԿՆԵՐԵՆ

Յաւուրն ի հազար պահուն, տէր, փրկէ ի մարդոյ շառէն,  
Մարդոյ շառն այնչափ չար է, որ զազանն իրմէն կու փախէ,  
Զառիւծն ի զէնմիլ զրած, — զազանաց զլիաւորն է —.  
Արծիւն ի հազան ելեր ու մարդուն ահէն կու զախէ:

Հոգիս ի մարմնոյս ելաւ, նա նստայ առքեւն ու լացի,  
«Այ հոգի, դու ո՞ւր կ'երթաս, երբ քեզմով եմ ես կենդանի»:  
Հոգիս մարմնոյս ասաց. «Ես զբեզ խիկար կու զիտիի.  
Երբ տունն ի բակիլ առնու, տէրն ներսն այլ ինչ բան ունի»:

Աշխարհն է ի ծով նման, ով որ գա՛ անթաց չի մնայ:  
Յայս ծովս ես ի նաւ նստայ, գնաց նաւս ու ես չիմացայ,  
Յիշեր մօտեցել է նաւս, կու զախեմ՝ բարի դիպմայ,  
Քակտի իմ աղուոր շինչւածս, ու տախտակս մեկմեկանայ:

Չորս. բան խրատ առ յինչն, որ զամէն աշխարս բեզ արժէ.  
Զայլոց մեղք դու մի բններ, զբոյդ երակ մտօքդ անտիճէ.  
Ջևստուած մօտ ի բեզ դու տես ու զմահու օր դու յիշէ.  
Ճիրատդ ի սրտիդ տնկէ, զբեզ յամէն չարէ սա պահէ: